

լով հով գտնել իրենց հաւատքին ձկում՝ ներուն յակուրդը։ Ահա այզպիսիներուն է նաև որ Փրկիչը ուղղած է իր այս խարս- նող յանդիմանութիւնը — «Քեզ զի՞ փոյք ե, զու եկ զինի իմ»։ Քեզի լ'նչ այդ բո- լոր խրթնութիւնները։ Հետեւէ՛ ինձի, այս է հոգիկ գրկութեան էական պայմանը։

Իրական Քրիստոնէութիւնը չէ կայտ- նար մութ գաղափարներու, խրթին վար- դապետութիւններու և անիբազործելի ի- տէալներու մէջ, այլ՝ այն կեանքին մէջ, որ ուղղակի Առեւտարանէն կը բդիի։ Աւրեմ բաւական չէ օրօրուիլ միայն հոգեւոր տե- սիլքներով և նայնիսկ զՔրիստոս իրեւ կեանք եւ ճշմարտութիւն գաւանելով, այլ հարկաւոր է անառարկելիորէն որ զԱյն ճանչնանք իրեւ ճամբայ, կենզանի ճամ- բան, ու այդ ուղիէն ընթանալով պարինք իրեւ ճշմարիտ քրիստոնեաներ։ Աւ այն առեն միայն կարելիութիւն եւ իրաւունք պիտի ունենանք հայեցողական վայելքներ ունենալու, վասնզի գործնականացած հաւ- ատքի մը մեր մէջ զանուող կենզանի լորով՝ մաքրելով ամէն միտութիւն մտածումի եւ համոզումի մեր աշխարհէն՝ զմեղ պիտի կարողացնէ խորանալ մեր կրօնքին խոր- հուրդներուն մէջ։ «Ով որ իմ հաեւէս կու գայ, կ'ըսէ Փրկիչը, խաւարի մէջ պիտի չմայ, այլ յաւիտենական կեանքը պիտի ընդունի»։

«Քեզ զի՞ փոյք ե, զու եկ զինի իմ»։

Ի՞նչպէս սակայն կրնանք Յիսուսի հե- տիւ և անոր արժանի հետեւորդները ըլլալ ։ Մեր գրկութեան համար ամենակարեսոր այս հարցին պատասխանը ամբողջ Առեւտարանն է, զոր կարելի է խացնել հետեւալ երեք կէտերուն մէջ։ Զիեւիլ Քրիստոսի՝ իր սրբ- լուրին մէջ, մաքրելով մեր ներքին կեան- քըն ու սիրաք, հիեւիլ Քրիստոսի՝ իր սի- րոյն մէջ, պարկեցն ըլլալով իրարու նկատ- մամբ մեր յարաքերութիւններուն մէջ։ Հե- տեւիլ Քրիստոսի՝ իր բարեպատճեան մէջ՝ անկեզծ ըլլալով Աստուծոյ նկատմամբ ու- նեցած մեր վստահութեանը մէջ։ Աւելի մանրամասնելով, ով որ իր սրտին մէջ ունի անմիտ իզձեր, երկրաւոր փառասիրութիւն- ներ և մարմաւոր ամէն կարգի գարշութիւն- ներ, ապահովաբար արժանի պիտի չըլլայ Յիսուսի արժանի հետեւորդ մ'ըլլալու ե-

## ԽԱՂԱՂՈՒԹԵԱՆ ԶԱՅՆԸ ՄԵՐ ՄՐԲԱՋԱՆ

### ԳՐԱԿԱՆՈՒԹԵԱՆ ՄԷՋ

Երբ կը փարձուինք քիչ մը աւելի նիւ- թացնել «կրօնական բանասեղծութիւն», զր- ցականութիւն» յդացքներուն մէջ աւանդ- որէն մեզի եկած զգացումներն ու մրաս- ծումները, կը զարմանանք այն առօրի- նակ խորութեան, այն խկազէս անպարա- գրելի ընդարձակութեան, որոնք այդ եր- գերէն ուսաց մէջ, ծրարաւեր հասեր ևն մեզի, և որոնք երբ կը բացուին մեզի, կը ներկայացնեն անականկալ զեղեցկութիւններ։

Ասկարութիւն է կարծել թէ այդ զրբա- կանութիւնը կը թելազրուի կեանքի առ-

բանութեան, զարձեալ, ով որ կը սիրէ զՅի- սուս և սակայն կեղծիքով և տակաւութեամբ կը վերաբերուի իր նմաններուն հետ, զբա- տահարար արժանի պիտի չըլլայ Անօր սուրբ Անուննին։ և վերջապէս այն որ անկեզծ չէ իր սարեկացաւութեանը մէջ և կերպով մը կը ջանայ զԱստուծած խարեւ, անասարկե- լիորէն պիտի խայտառակուի Քրիստոսի հե- տեւորդ ըլլալու իր սունայնամառութեանը մէջ։

Ընդհանուրին հանգէստ ու սկզբ և Աստուծոյ նր- կատամբը բացարձակ վատահաւթիւն ունին՝ անոնք միայն արժանի պիտի ըլլան Քրիս- տոսի ճշմարիտ հետո սրգները ըլլալու նորի- րական կոչումին։ և եթէ նոյնիսկ փոյձին հետաքրքրութիւն և խորանալ իրենց հաւատ- քին խոնդիրներուն մէջ՝ պիտի չսասանին երեք, վասնզի իրենց քրիստոնէական զի- տակցութիւնը լուսուում է ապրուած կեանքի մը հոգեւոր փարձառութիւններով։

Աւելին մեր գրկութեան համար միակ և էական պայման մը կայ, հետեւիլ Քրիս- տոսի՝ իր սրբութեան, իր սիրոյն և իր սա- րեկացաւութեան մէջ։ և այս երեքին մեր հոգեկան կեանքին մէջ իրագործումովը մեր առջեւ արդէն բացուած պիտի գտնենք եր- կինքի արքայութեան դաները։ Ամէն։

ՊՍԱԿ ՎՐԴ. ԹՈՒՄՈՑԵԱՆ

օրեայ տագնապներէն, ունի նիւթական կողմ և օգտապաշտ զնացք: Աւելի բարձր ժակարդակի մը վրայէն դիտուած, անիկա կրկէս մըն է, զէպի անտեսանելի աշխարհ մը առաջնորդող երկնային ճամբաներու: Հին գարերուն, կրօնքը ունէր այդ գերը: Եւ երբ այսօր, թեթեւ արտաքին ակնարկով միայն կը չափենք մեղի եկած այդ երգերուն տարողութիւնը, շատ չենք տարրերի անոնց գնահատման մէջ. բայց նոյն ատեն մեր գարուն ալ իրական է էութեան տագնապը: Հակառակ անոնց որոնք երեք հարիւր տարիէ իվեր կը չարունակեն աւանա գութիւնը «Երկինքը կործանելու», և տիեզերքին մեծ խորհուրդը «մարդկային նելլու», աւելի քան իրաւ կախուած է, ուրի մտածութերուն վերև, կեանքին տաղնապը և անոր անհաս առեղծուածը: Մեր օրերուն, գարձեալ մարդկի կը տառապին երկինքի կարօտով, անոր պակասով:

Կրօնական Գրականութիւնը, գարերու ընթացքին, ուրիշ բան չէ եղած, քան վորձը այդ անգոհին պատասխանի մը: Նոր ժամանակներու մէջ սակայն, արդար պիտի չըլլար կրօնական Գրականութիւնը նկատել միայն երկնային մտահոգութեանց և երկրային անգոհներու արտայատութիւն: Քրիստոնէութիւնը այն կրօնքը եղաւ, ուր, մարմինը, առնուագն, չարհամարհուեցաւ իրեւ անարգ նիւթ: ուր, գեղեցիկ միաւորութեամբ մը, երկինքն ու երկրը, երջանիկ ամրուց մը յօրինեն: Ան է որ երգել կուտայ բանաստեղծին:

«Ո՞ վիշը մարդուն, եւ գուրք Աստվածոյ, Ո՞ երկինք երկրին բերին մօս այնքան...»:

Աւելի հաւատարիմ պիտի մնանք քրիստոնէութեան սպիթին, եթէ, անոր լոյսին ու անոր չունչին մէջ ծաղկած գրականութիւնը զուրկ չհամարինք այն նպաստէն, զոր ան կը տրամադրէ, մարդկային վիշտերը ամրաքելու, մարգուն մէջ երկրայինին բաժինը ճշգելու մեծ կարիքներուն:

\* \* \*

Մասնաւորելով իրողութիւնը, Հայ ժողովուրդի կեանքին և անոր կրօնական Բանաստեղծութեան վրայ, հոն պիտի գտնենք զիժեր ու կարկառներ, որոնք այդ ժողո-

վուրդին համայնական յուզումներն ու ըզգացումները կը կերպագրեն: Ու, անտեղի չէ, կը խորհինք, Խաղաղութեան Զայնը՝ անոր ըմբռնումը ներկայացնելէ առաջ մեր Սրբազն Գրականութիւն լոյսին մէջէն, մէկ-երկու նշմարներ տալ՝ տիրական երեւոյթներ բանալ մեր ուշագրութեան, ընդհանուր նկարագիր մը ճշգելու համար այդ գրականութիւնն, որուն աշխարհը, խորութիւնը ունի իր բերած և մարմնաւորել փորձած մարդուրդներուն:

Մեր կրօնական Բանաստեղծութիւնը չունի արձանագրած անուններ, որոնք ներկայացնեն երկնասոյզ կրօնաւորութիւն մը, որ ամբողջովին խզած ըլլայ իր յարաբերութիւնը երկրին հետո: Նարեկը, եթէ ներուի այս բացատրութիւնը մեղի, իրեն հետ միասին երկինքի կամարներուն ներքե կը փոխադրէ երկիրը. հոն տառապող մարդուն հոգիի տագնապները մարմինին մէջ ունին իրենց գոյութեան պատճառը: Եւ, ինչպէս Սրբազն հեղինակ մը կ'արտայայտուի նաւրեկը հոգերգողին մասին, անիկա սուրբ մընէ, «Ո՛չ միայն իր ներանձնական առաքինութիւններովը... այլ նաև ու մանաւանդ ներհայեցիկ աստուածատեսութեան այն շողլւններովը, որոնք «Յաւերու աշխարհի մը մուր խորութիւնները կը լուսաւորեն»:

Երբ կը կարդանք աւելի կանուխ զարերու կրօնական Գրականութիւնն էջեր, զգալիօրէն կը տեսնենք կնիք մը գաւանաբանական նկարագրի: Քրիստոնէական կեանքին անդորրութիւնը վրդովող տեսաբանական հարցերը — երբորդութեան անձնաւորութեանց յարաբերութեան, Ցիսուսի անձին և անոր ծագութին՝ բնութեան, և այլ երկայթներու մասին — կաշկանդած են միտքերն ու գրիչները, լուծում մը բերելու համար այդ խնդիրներուն: Բարեբախտաբար սակայն, այդ էջերուն մէջէն, միշտ ալ անցած հոսած է տիրական ոգին այդ վարդապետութեան, որ հոգիի և մարմինի միախառնումը, երկնքի և երկրի եղբայրակցութիւնն է:

Ու մէր Շարակնոցը, գաւանաբանական եղբերու իր ճշգրտութեանը հետ, ունի նաև զեղեցիկ և տպաւորիչ երանգներ, որքան հոգիի աշխարհներէն, նոյնքան ևս մարդկօրէն ըլձանքներու, երկրայինին վրայ բացուող զրադանքներու անձուկէն:

Այսպէս՝ մեր հայրերուն համար, երկինքը բառ ու պատկեր չէ միայն։ Աշխարհ մըն է իրական՝ որքան բազմալի, ասածոր տուայտանքներու կրակին մէջէն պայծառացած։ Անոնք երազած են զայն, ու անոր լոյսին ճամբովը թե բացած։ Ու մեր գլուխականները, այսինքն մեր ցեղին փառքովը խանդավառ, անոր զոհար վշրանքներուն հանդէպ երկիւղած իմացականութիւնները, չեն վարանած փառաւոր պատուանդանի մը զրայ, մինչև իսկ համբաւուած ժողովուրդներու քովիկը կեցնել, երկնայինին իրականութիւնը այնքան զեղուն հաւասարութեամբ արտայայտող Մըրազան մեր Գրականութիւնը։ Իսկ այս իրողութեան վաւերականութիւնը հաստատող հիմքն է կարծես մեր Եկեղեցւոյ Թաղման Կարգը՝ այնքան յանկուցիչ, այնքան սրտամօտ, հեռո՛ւ՝ դադաղին առջև իսկ, վրդովանք պատճառելէ, զայն ըլջապատող հոգիներուն։ «Հայրենիք վերադարձող պանդուխտ զարիփին առջերթն» է մեր Թաղմանականը։ Նոյնքան սրտառուչ, որքան խորհրդաւոր . . . :

Աւրիշ քանդակ մը Հայ հոգիէն՝ անոր աննահանջ արհամարհանքը Զարիքին հանդէպ, Ու ասիկա, ոչ իրեւ պաղ վերաբերունք, անտարերութեան, անդայութեան հոգեկան վիճակ, այլ իրքն համոզում։ Համոզում մը՝ սակայն՝ հաւատքով գոտեպինդ, և փորձառութեան կոտանքներուն մէջ ջրգեղուած։

Հայ ժողովուրդը աչք աչքի է նայեր Զարիքին։ Բարութեան, անդորրութեան, երջանկութեան պահերը, չնորհներ են երկրների մատներովը մատուցուած, իր արտերուն և իր երդիքներուն։ Անիկա, իր կուրծքին, անանուն արսափներուն տաժանքը սեղմած, տարիներն ու օրերն է հաշուեր իր կեանքին։ Զայն իր մորթին վրայ կրած, գիտէ ու կը հաւատայ այլեւս թէ Զարը չի կընար զինք քնաջնջել։ Հաւաքական այս հոգեբանութեան ցայտուն արտայայտութիւնը կարելի է համարիլ նոյնպէս, նարեկացին։ Որովհետեւ, «Անոր ակնարկը մինչ մէկ կողմէն կը խորաչափէ մեղին անդունդը, նոյն ատեն կը բռնէ Յոյսին լարը, որ իրեն ցոյց կուտայ փըրկութեան ճամբան»։ Նոյնպէս, որովհետեւ, հոն, «մեղաւորը գիտէ թէ, որքան խոր է ալիքներուն ներքեւ ծածկուած յատակը, նոյնքան բարձր է նաեւ ամպերուն ետեւ պահուած երկինքը» (Նարեկ, 1931, էջ 10)։

Բնդհանուր քանի մը նկարագիրներու

սա ճշգումէն յետոյ, մեր մտածումն ու հետաքրքութիւնը կ'երթար Խաղաղութեան Զայնին՝ խաղաղութեան զգացումին՝ միւսներուն չափ իրական, միւսներուն չափ եւ բազուած ու չապրուած, Հայ ժողովուրդին ակնկալութիւններուն մէջ։ Որքան որ խոր է իրեն համար երկնքի մը բարութեան համոզումը, նոյնքան ալ իրաւ է խաղաղութեան ծարաւը՝ իր մորթին ու զիղերուն կրակովը խանձուած, խորունկցած։ Որքան որ ապահով է, Զարին անկարողութեան նկատմամբ իր վսահութիւնը, նոյնքան նաև արդար է խաղաղութիւնը զայերելու, զայն սահմալու, անկէ զզրկուելու իր պահանջքը։ Եւ, իր այդ ձայնին անկեղծութիւնը, իր պատմութեան էջերուն վկայութեամբը մըր մանաւանդ կը գառնայ աւելի հազորդական, և աւելի սրտառուչ։ Հայ ժողովուրդը խաղաղութիւն է փնտուի մինչև իսկ իր յաղթութեան տարիներուն, իր փառքի օրերուն։ Անիկա, խորունկ ըլջաւորութիւնն է ունեցեր խաղաղութեան, որ ազատութեան տենչանքին չափ բռւնն, երբեք չէ նահանջեր իր հոգիէն, գարերու պարտագանքին ներքեւ, և բռնակալութեանց ենթարկումներուն՝ ստրկացումներուն մէջ։ Անոր հոգիին խրոխոտ ըմբոստացումները՝ ցցաքանդակներն իր պատմութեան դրուազներուն, կատարուած են միշտ, խաղաղ ազատութեան, ու հաւասարապէս նաև ազամորէն ապրուելիք խաղաղութեան մը ի խնդիր։

Ու հիմա, իջնենք խորը սրբազան մեր տրաբողութեան աղօթքներուն, մտնենք շունչին մէջը հոգիներու խոռվքը պատմող ոգեղին մեր երգերուն, ճշգիւ գնահատած ըլլալու համար տարողութիւնը խաղաղութեան այդ ըլջանքին։

Երբայիցի սաղմոսերգուն կը խոստանայ օրը եօմն անգամ օրհնել Աստուծոյ անունը։ Հայ վանականին բերնով, հայ ժողովուրդն ու մանաւանդ գեղջաւեկը, օրուան ընթացքին, որոշեալ ինը ժամեւ ունի, ուր, շատ աւելի խորունկ շեշտերով, արդարութիւն, ցնծութիւն, խաղաղութիւն և իր քրտինքովը շահուած արդար վաստակին «վայելումածը կը պաղ ատի Աստուծմէ։ Ան երգել է՝ հոգեիխովով, ու աղերսիր՝ «բարեխամութիւնը օդերուն», «քաղցրութիւնը անձրեններուն», «առատութիւնը պտուղներուն», — «առ ի լցումն լինել ամենայն հարկաւոր պիտոյից մերոց»։

Հայուն սեղանը միշտ «լիքն է եղել» բա-

րիքներովին իր արտերուն, պատղաբերութիւններովին իր այգեստաններուն ու ծառաստաններուն, և աղ ու պղպեղովին իր քրտինքին՝ ցորեններու սովորին մէջը դասած ու ցնցուղուած։ Բայց, հայ գեղջուկը ապրե՞ց է արգեօք բարի այն օրը, ուր, չնորհը տրուած ըլլայ իրեն, տուն փոխազրել իր վաստակին հթէ ոչ ամբողջ, զէթ առատ մէկ բաժինը, «լուրմօնին համար հարկաւոր իր պէտքերուն . . .»

Ու ո՞քան մարդկային է, ու գնողէ՞ն ապրող, երբ, ցորեկուան իր աշխատանքին քրտինքը գեռ նոր պաղած իր ճակարին, գեղջուկը, ժամուն դռնէն, կ'ունին զրէ ձայնը իր արտերուն վերև օրհնութիւն ծաւալսղ աղօթքին։ — «Նուրիատու բարեաց՝ ամենային առաս անման Տէր, աղջամի զեեզ, փարատեա՛ յանձանց մերց գաղջամզին եւ զիստարային խորհուրդս . . . և կենալ եմ առաջի բա յերեկոյիս աջամահք եւ ծանրաբեռնեալք» . . . «Առաջօն օրինութեանցն եւ փառաբնութեանցն արձանի արա՛ զամենայն հաւատացեալ անուանդ եմ սրբոյ . . .»։

Փորձենք տակաւին քանի մը ցայտուն զիծեր երեան բերել «Հայ խաղաղութեան ամենայի ուսիարին»։ և Հանգստեան ժամու մազթանքով, նոյնպէս աղերսեր՝ «Ճ՛ւ՛ր զբախաւին ամենայն աջամահի, բա՛ր զամանակ» . . . եւ առաջնորդութեամբ ամենի արա՛ զամենայն հաւատացեալ անուանդ եմ սրբոյ . . .»։

Հայը աղօթեր է դարերով, և ամէն օր։ — «Վասն խաղաղութեան ամենայի ուսիարին»։ և Հանգստեան ժամու մազթանքով, նոյնպէս աղերսեր՝ «Ճ՛ւ՛ր զբախաւին ամենայն աջամահի, բա՛ր զամանակ» . . . եւ առաջնորդութեամբ ամենի արա՛ զամենայն հաւատացեալ անուանդ եմ սրբոյ . . .»։

Տարօրինակ թուզ չթուին այս և նման օրինակ աղերսանքները, հայուն քերնին մէջ և Անոնք, քրիստոնէական բմբուռումի մը, տիեզերական եղբայրութեան մը, և նոյն Զօրը Արդիւռթեան գաղափարներուն արձագանքը չեն միայն Այդ բառերուն թեւ լադրանքին իրեւ յատակ, աւելի լայն զգացումի մը ստուերը պէտք է փնտուել։ — Ժողովուրդին իմաստութիւնը խոհեմութիւնն է ունեցեր լայն բանալու թեւ իր աղօթքին, ընդգրկելու չափ ամբողջութիւնը մարզերուն։ Հայուն համար, համայնական այդ համերաշխութեան, խաղաղութեան աշխարհին մէջ միայն կարելի էր զգալ ու վայելել ի՞ր ալ խաղաղութիւնը։ Այսպէս է որ Հայուն աղօթքը չէ կեցեր իր պղտիկ երկրին սահմաններուն վրայ։ իր լեռները չանցնող խաղաղութիւնը պիտի չբաւէր ի՞ր իսկ հոգիին խորովքները հանդարտելու։ Ինք գիտէ ու սորվեր է ատիկա։ Եւ այդ իսկ պատճառաւ, անհրաժեշտ ստիպողականու-

թիւն մը կը զգայ կարծես մտնելու ամբողջի մը շղթային մէջ։ Ու այս մղումը, հաւանաբար խուլ այն զիտակցութենէն, թէ առանձինն զժուար պիտի ըլլար իրեն համար իրազործել խորունկ այդ բազմանքը եր հոգիին։

Նոյն «ցաւը կուլան» նաև սա բառերը, տարբեր երանգով։

«Յաղագ նանապարհորդաց եւ նաւորդաց՝ Խաղաղութեամբ հասանիլ ի նաւահանգիսն բարութեան . . .»։

Այս տողերուն ակօսովը իջնել պէտք է մինչև խորքը իր պատմութեան էջերուն։ Հոն, այդ բառերուն մէջ, կայ ձայնը ժողովուրդի մը, որուն ճամբաններէն դեռ չէ մաքրուեր աւերի մոխրախառն փոշին, ու չէ սրբուեր զորչութիւնը աճիւններու դէզերուն։ Արուն հողերէն անցնող ճամբորդներուն հազիւ ներելի է կարծես խորհրդ խաղաղութեան մը զգացումին մասին, լեռանցամէջ ուղիներու այդ ամայքին վրայէն։ Դժուար է հայ պատմութեան մէջ ճըշգել քառորդ դար մը, ուր այս ժողովուրդը, առնուազն պատրանքը ապրած ըլլայ խաղաղութեան։

Աւելի աղեկէզ, եւ կեանքի անմիջական անդոհանքներու տագնապովը կրակուած են, բառերը արեածազի սա մրմունջին։ «Ազաշեմ եւ խնդրեմի ի են, Տէր, հանգստահոգակից լեռ ծառալից եոյ վերակացութեամբ . . . եւ առաջնորդեալ մեզ միւսանգամ խաղաղութեամբ եւ խնդրելու անուանիլ իլւեանցիւր ի բնակութիւնս . . .»։

Կեանքին ապահութեանը մասին անըստոյզ, վայրկեանէ վայրկեան մահուան սարսափը ապրող հոգիներուն յօժարակամ ենթարկումն է, երկնային բարութեան մը պաշտպանութեան։ Արեւելքի խորերէն, բարբարոս մոլեգնութեամբ ախորդտկներէ խարանուած, Ասիական դեղին ալիքը, անապատային ցամաքութեամբ, աւելը ու կոտորած է սփուր միայն իր անցած ճամբաներու եղերքին։ Մերձաւոր-Արեւելքի գաժան ցեղերէն կը ման քանի մը անուններ, որոնք խորհրդանշաններ են դարձեր այլ ես, միջնազարու յղացքին մէջ արձագանգող վայրագութեանց։ Ու հայկական զոյզ աշխարհները չեն յաջողած խուսափիլ աշխարհաւեր այդ ճարակէն։ Ու վայրագ այդ արշաւանքները հեղեղանման եկեր են պարբերաբար ու ամէն կողմերէ, հաւաքեր, ուղաղեր ու առեր ատրեր, որբութեան ամէն մասունք, վառքի ամէն կոթող՝ տաճարներ, վանքեր, ու գեղջուկներուն հոգեպա-

հիկը առուղղ արտերուն հունձքերն անդամ՝ Այս բարին լոյսով ու ստուերով է որ կը հասկցուի անկեղծութիւնը, ընդարձակութիւնը այն պատասանքներուն հայ հոգիներէն իրենց ժայթքը մեջմել չկրցող. ո՞րքան իրաւ ու սարտացնող կը դառնայ, ու ձե կը հագնի պատկերը, երբ խորտակուած մարմիններ, թե առուած հոգիներ, իրենց երազները ուրացած, միակ «ողորմութիւն» մը կը պատատին երկինքէն, ծնրաչոք հայցելով.

«Զի խաղաղացին խոռովուրիւնք,  
Զի լենցին պատերազմունք,  
Դաշտաւեցին խրծակունք թեմակեաց,  
Տնկեցի ուր եւ արդարութիւն ի յերկրի...»  
Աւրիշ պետ մը եկեղեցական դասէն, և կամ գուցէ ամենէն խոնարի մէկ աստիճանաւորը վանական կարգէն, իր ժողովուրդին պատմութիւնը իր հոգիին խոռովովը ապրած, երկու աշխարհներ երկու բառերու հրդեհովը կը լեցնէ. «Զիաղաղուրիւն ընորհեա՛ եկեղեցւոյ եռու սրբոյ, զիաղաղուրիւն եւ զանարդուրիւն ի թեմակեաց պատերազմէ...»:

Բայց Հայ ժողովուրդը ոչ մէկ ատեն կրցեր է խնդալ իր արտերուն ծաղկումին, իր ոգեկան արժէքներուն յարգուելուն, և իր փառքերուն համայնապատկերին առջև: Իրեն տրուած խաղաղութիւնները պայմանագրութիւններ են միայն, ևսպանդով ոչ խարներ պարարտացնելու համար կարծես: Ու պատիկ այս ժողովուրդը, ընդհանուր աշխարհի անդորրութեան, համայնական խաղաղութեան բաղձանքին քով ի վեր, զգացեր է կարիքը ժամանակով չսահմանաւորւած խաղաղութեան մը, որուն արևին, հողին ու օդին մէջը հասուննար իր կեանքը՝ բազմակողմ երեսներով: Տարիներէն չմաշող ու չհատնող արձաթշղթայն մըն է իր ակնկալութիւնը երկինքէն ու մարդերէն, չփշաքաղուելու համար երբեմնակի պայմաններէն մեծ ու ոսկի այդ ժամանակը աղոցող: «Զի զբագում ամս ասցէ մեզ Տէր Ասոււած մեր, եւ զբագաւոր խաղաղարար առաքեցի առ մեզ...»:

Ու տակաւին, աւելի սրտառուչ իրողութիւն մըն է Հայ հոգիին փարումը, մարդերուն ըրած խոստումներէն անդին, մարդերուն բարի զգացումէն եկող պայծառ յուսագրութիւններէն աւելի, երկինքէն իջնող, վերին, Աստուածային ուժի մը օժանդակութեան: Ասիկա մեծ արձագանքն է Հայուն խաղաղութեան պապակին՝ երկինքն անդամ իր հոգիին մէջ պարուրել յաւակնող խորունկ ընդարձակութեամբ:

«Զիւեւսակ խաղաղուրիան եւ առափեսակ մեզ, որ եկեալ պանեսց զմել անխոնվ, ի տուե եւ ի զիւերի...»: Դիշերային անուրոցութեան մզձաւանջներուն զիմաց բազատարած այս ազօթքը յատկանչական է շատ: — Խաղաղութեան զգացումը այսպէս լոյծ, տարտամ, վերացական յղացք մը չէ երբեք, անամազ կապոյտի մը խաղանքին սպասող մեր երկինքներուն ներքեւ: Զիկերով զգալի, թանձրացեալ, մարմնացած խաղաղութեան մը որոնումին հեւքը կայ այդ մրմունջին մէջ: Երկինքէն գրկուած իրական ուժի մը ներկայութիւնը կը խընդրուի պաղատագին, որովհետեւ մարզերը շատ խարեցին, ու որովհետեւ մանաւանդ, կը հաւատանք մէջ, երկինքին զուաները բաց են միշտ, այս աշխարհով լեցուիլ, անկէ գոհացում գտնել չկրցող հոգիներուն համար: Ու, նոյն վստահութեամբ է որ ամէն օր կը բարձրանայ աղաչանքը, մեղմ ու անուշ. — «Զիւեւսակ խաղաղուրիան պահապան անձանց մերոց...»:

Այսպէս ուրեմն, խաղաղութեան զգացումը խորունկ իր ակօսը ունի Արբազան մեր Բանաստեղծութեան մէջ: Այս տողերը փորձը ըրին պարզելու սոյն զգացումին այն երեսը, որ մարդկայինն էր առաւելապէս, որ ժողովուրդի մը պատմական կեանքին փորձառութեամբը զոյաւորուած հոգերաւութենէն (ներուի մեզ մասնագիտական այս բառը) յառաջ կուգար:

Հսինք թէ ո՞րքան իրական էր, հայ հոգիին համար, զոյութիւնը երկինքին, իրողութիւնը արքայութեան: Հսինք նաև թէ ո՞րքան խոր, բուռն ու սրտարուխ էին անոր համոզումներուն մէջ, զգացումները երջանկութեան, աղատութեան ու ցնծութեան: Թէ ի՞նչ ընդարձակութեամբ՝ ըզձաւորութեամբ՝ խաղաղութիւնը երազն էր իր հոգիին: Բայց հազիւ, հեռուէ հեռու միայն ակնարկեցինք թէ, Հայուն խաղաղութեան բաղձանքը, երկրայինին մահուգութեամբ, ժամանակաւորէն խուսափող, տեականին անձկացող, երկինքին հովանաւորութեամբ ապահովուիլ ուզող նկարագիր մը ունենալով հանդերձ, և անոնցմէ աւելի, է խորապէս ըղձանքը կրօնական Խաղաղութեան: Այդ բոլորը՝ որպէսզի կարենայ աներկմատ պաշտել իր Սստուածը, իրագործել իր հոգիին խորը կուտակուող ներքին ուժերը, ստեղծագործել իր մէջը թաքնուած բայց թմրիլ չգիտցող ու յորդող կարողութիւններուն արպարովը: